

է ըսել թէ այսօր մենք նորէն կ'ապրինք մեր գոյութեան պայտաբեր ուղերկրութիւնը ներքէն մին. եւ այսօր դարձեալ Սահակ-Մեսրոպի ժառանգութիւնէն զատ ոչինչ ունինք իբրև նեցուկ մեր գոյութեան: Եթէ կ'ուզենք իբրև ազգ եւ իբրև ժողովուրդ յարասեակ պատմութեան մէջ, պարտինք դուրսդրել մեր աբժէքներուն վրայ, զորս մեզի կտակ թողուղին Սահակ եւ Մեսրոպ:

Այդ կերպով միայն յայտնած կ'ըլլանք մեր երախտագիտութիւնը հանդէպ այն մեծ հոգիներուն, որոնք բախտորջ օր մը հայ հողին վրայ հրաշակերտեցին մեր ոսկեղարը, որ մեր գոյութեան կուռանը եղաւ:

ԵՂԻՇԷ՛ ՎՐԴ. ՏԻՒՏԷՐԵԱՆ,



ԵՐԲ ՀԻՆԵՐԸ ԿԸ ԿԱՐԴԱՆՔ

ՍԱՆՆԱՌԻՒԹԻՒՆ ՄԸ

Անոնք որ, մեր օրերու մտահոգութեամբ, աչքէ կ'անցնեն մեր տարեգրութիւնները (annales) — մերիչ պիտակ կարծես քիչ հարգապատ պիտի գար մեր հին մատենագրութիւնէն մեզի հասած ժառանգութիւնը տխուրսելու, գէթ իր ստուարագոյն մասին մէջ — թուղթերուն չտուածը, սքօզածը վերգտնելու հանձնքին կնդրելով նաև անըզագոյն փափաքներ՝ մեր անցեալը հիշք տեսնելու, հասկնալու, աննոք քանի մեր տարուայ այդ ընդերկրային ընտանութեան շնորհովը, հաստատուած կ'ընեն մտած ըլլալու տարօրինակ շիրմատանէ մը ներս, մեր երկրին պէս ընդարձակ բայց մոխրով պատանուած: Այս զգասթիւնը այնքան զօրաւոր է որ խորացողները ընդ միշտ կը ձգէ իր կնիքին տակ, զանոնք անստակ ընելու աստիճան ազդիին հիշք ընդգրկումին: Շիրմատան մը, գործը Սրուանմտանցին: Ուր, — տարածեցէք զերանուրը զէպի մտողչութիւնը Հայագրութեամբ — դարձանք մարտու, քար ու խաչաքար փոխարինուած ըլլան էջերով, զուխներով, հատորներով, մանրանկարչական այլաբերի մը բարեքին, անթառուր զէպի մեկէն եքք մեր նայուածքովը կը լուցնուի, ու քանի մը հարիւր տարիով ձեքացած տպագրին թուղթը՝ որ իր բամպակը կը մատուցանէ թերևս մեր արցունքներն, եւ հնօրեայ, սպառնանքով սպառնալէն եւ քիբախտ, նիխարանի գիրերը, պատկերները. — բոլորը իրենց նպաստը կը բերեն, արթնցնելու

մեր մէջ մտնական զգայութեանց հանդէպը, շիւշած քաղաքներու, երկիրներու եւ մշակութիւնների փերաքները, իրենց կարգին ամբացնելով, լրացնելով զհնգակ պատրանքը: Ժլւրդ դարու տրպագիր մը տխուր է հինգերորդ դարու ալօթքի մը նման: Ու այս պատրանքը հիշք չէ՞ դարձնալ մեր գերեզմանատանց համար ալ: Երկու կանգուն հասակով քարի մը երբեմն ինչ անաւուրթիւններ կը յանձնենք մենք: Ով որ Դուրեան սրբազանին շիրիմը այցելէ (Ս. Փրկչի վանք, Մուսուղլու), չի կրնար հաշտուել թէ անօր ներքև կրնայ պարսելու լի անհուն անոր զուխը: Երբ ու գիտութեան սրբազան սափոր ուր այնքան խորունկ մտածուներ փայլակ փալլակ վառեցան կէս զարշարուակ:

... Մատենագրական պրպտուններ երբեմն զիս ալ մկեր են ճեռելատանս:

Ու սուրբ անգամ որ աշխատք եմ զէմք մը զուրս հանել գիրերուն կոծ կոծ մոխիրէն, ու հսակնող ու տեսնել անոնց արապէսոյն տակ թալուած հոգիները, զգացք եմ պղտորուելը նայուածքիս: Գիրն ու գերեզմանի փոշին լծարդ են իրարու: Խորունկ եւ անդաման կակիժով մը կը խանդենք նոր փորուած շիրմի մը անհնրը ու հին մեռագրի մը սև արիւնը, գիրերը: Շատ անգամ, քանի մը է՛լ, կիսազարեան ողջերգութեան մը կամ ներտանկան նուիրումի՛ իբր պատանք ու վարչամակ: Երբեմն տող մը միայն, որուն երկայնքովը քու միտքդ պիտի զետեղէ քու արիւնէդ նախարարի մը, եպիսկոպոսի մը, տարջազունի մը կամ զեզուկի մը լիտուն արտիները հիւսող արնոտ կուտը: տարերն նման անոր զլր նետեր ու կարկանդակ ետին: Ու խորհիլ որ գիրքի մը երկու հարիւր էջերուն խորը կը պարկեղեկու հազար տարիներ եթէ ոչ աւելի, առնուազն՝ հարիւր սերունդ: Ու ասիկա՛ Աւայստանեայց աօխարհիւն, առանց վերադիրի:

* *

Ու, քիչ զէմք, սրբազաններէն կամ արխարիկ փառքին պատմուածնովը պնեղնուողներէն որ ունեցած ըլլայ իմ վրայ հոյակապ, ալլապէս ծերանաւոր, ու իրմով միայն կարելի թախտութեան մը այն խռովքը որով զգետաւոր կը հանգչի թուղթերուն ծոցը մտա կարիւրամեայ եղբաքառ գործունէութիւնը Սահակ Պարթև հայապետին: Մեծութեան, տուրքերու, արժանիքի, ներդրի, բախտի կամ չբախտի հարցեր չեն որ զտպանակը կը մնան աս քիչ մը բոմանթիք խռովքին: Անցեալը կը քաւէ շատ մը մեղքեր եքք զարթիններ մմէն կիրմուտքի չուռնանարեն անոնց շըղթաները ինչպէս է պարզապէս Արուստազդի հէքեթի մէջ, Ու մահուան մէջ մարդիկ համակերի են առ հասարակ: Միտ կողմէն, ինչ ալ կարծիք որ այդ խռովքը ըլլայ ենթակայ, մատով մը գունէ պարտական, մեր պատմութեան այն ընդհանուր, ընտանի եզանակին որ մեր ազգային մեծութեան գանկերը սուրբի անխուսափելի լուսապսակներու կ'արմանացնէ: աղեղօրէն ու հաճանչօրէն: Ինքն

իրեն, միայն ու միայն մարդկայինն կհնչանա-
կերպէն (sous le signe de l'humain), — վարել էջերը
փորձ մը կը կազմեն այդ եղանակը արգարացնող—
ու ազատագրուած՝ մեր պատմիչներուն սխարլի
վերադրներէն, այդ զէ՛ք տեսակ մը ծանր, տը-
րփուռն ու երկնախմբ խորհուրդ կը դառնայ, շը-
քեզ խտացումներէն մէկը լինելուքնուն, մանա-
ւանդ տեսողութեան այն համատրոփ, համախն
կերպին, արտազարկին որ մեր ժողովուրդինն է
կոյր, սանկ երկու հազար տարիէ ի վեր, պատ-
մական շուրթերու ամբերուն: Քիչ զէ՛ք, որմէ տի-
րական բաժին մը, հողիի, զգայարաններուն,
ստուապանքի մէջ մեծութեան ու արխութեան,
ճակատագրին զէ՛մ լըջութեան, քաղցրութեան,
կելզութեան, այնքան խոր կերպով հաղորդ գառ-
նայ ցեղի մը իրական, անտարազելի, անվերա-
ձելի զգայնութեան: Որ անոր անցողիկ կերպա-
զրէ, խորհրդագրէ, ու այդքան կանուխէն յայտ-
նաբերէ իմաստը իրմով վերջ հոսելիք հազար ու
հինգ հարիւր տարիներուն, իբր սրբազան լոկա-
րիթմ, նետուած՝ մեր պատմիչներու էջերուն, ու
բացատրէ զմեզ մեզի նոյնիսկ, մանաւանդ հի-
մա, սա աղէտի ամպապարիծ դժոխքին իսկ ծո-
ցին, մեր անդունդին վերեւ կանգուն, բռնկած
սիրենին նման չմեծնող յոյսին: Չեմ գիտեր, ներ-
սէս Աշտարակեցի մը, Խրիման մը, ուրի՛շ բա-
ժնէք Սահնա սա կանքէն, քան ան զոր բռնադրե-
ցինք Մահակի շրթներուն, այդքան կանուխէն,
կը կրկնէմ ասիկա: Ու այժմու Հայրապետին ող-
բը ի՛նչով կը տարբերի Սահակի կոծէն, զոր մեր
թուլթերու հուանաբար ազճատելով արձանա-
գրած ըլլալու են, նախարարներու արքայազաւ
ժողովի մը առջև, ուր այսօրուան մեր կերքերը,
անհասկացողութիւնը, նախանձը, ատեցողու-
թիւնն են որ կը բարբառին, այն կեղերական հա-
ւատարմութեամբ որ սեւ զրօշնիւր հանատագրերն
է մեր զլխուն վերեւ:

Մօտ հարիւր տարի:
Այո՛:

Բայց զստական այդ կէ՛կին ստէք առաջին
թերը, հայերնէքն հեռու տեղ մը, մաքր նոր ու
հզօր վառարանի մը մէջ որ կապարովկէացուց
կեսարիան է այդ օրերուն (Գ. դար): Հիմա գրծ-
ուար է վերստեղծել չըջանող, նախարարական
բարձրեան տարրինակ բարձրը, իր լինութեան
մէջ տեսնել կարենալու համար դարուն ընդար-
ձակ, այլապէս հաւատարապաշտ օգին, նոր կրն-
քի մը ամբողջ միսթիշովը երկրասլաղար այդ
կինցազը որ մեր հայրապետներուն պատանու-
թիւնը, թարգմանիչներուն երկրասարուութիւնը
կ'առնէ կը տանի ընկի սահմաններէն շատ ան-
ղին, ազգայնական խտացումներէն բաւական
առաջ: Այսպէսով է որ Գրիգոր Պարթևը մեծ իր
քրիտանէութիւնը պիտի գրանցի, անխորտակելի
մանասանդ անկապտելի սրանքի մը պէս ու պիտի
դառնայ քաւելու իր հօր մէջը: Այսպէսով է որ
այդ Պարթևին շառաւիղէն ուրի՛շ մը, Գ. դարու
մեր ամենամահա՛ն ու մեծ ներկէ՛ր, հրապալ կը

նախնիքներուն հետքերն ի վար, զեռ ամանուկ
սիօքը: պիտի թարթալի խորհուրդի, ներշնչու-
մի տաճարներէն ներս, ըզփիլը ունենալով մատա-
ղասի ուրի՛շ մտանկ մը, ան ալ ուրի՛շ շքեղ տո՛մի
մը ամբողջ վարդն ու պտակը: Մամիկոնաններուն
Սանդուխտը, երկուքով զժառուեցուն համար հայ-
րենիքին ազատագրութեան(*) սրբազան գործին:
Իշխանական տո՛մէ, քանի որ պարթև, բայց
այլապէս վրիպական սա ծնունդը Սահակին չի բաղ-
դատուր արքայազուններու կամ նախարարա-
զարմ տղոց պարտագրուած պատանգութեան,
ինչպէս է ստամբ շըջանէն շատ ու արքայորդի-
ներուն: Թող զայ աշխարհ այդ մանուկը, մեր մէջ
մինչև այսօր անզոյգ որքան սրտառուչ պայման-
ներու հանգէտով մը. — այդ ծնունդը, ինքնին
քերթուած, գեղեցկութիւն, փորձուրդի կո՛ղմն մը
մեծ տեսիլքէ մը, հօրն ու մօրը բոցավառ մարե-
նիին վերև ամբարձիկ, երբ անոր հայրը, պա-
տանի — զիրքերը տասնէ հինգ կամ տասնեկէց
տարի կուտան ներսէսին երբ անկեա կ'ունենայ
Սահակ — ու անոր շատ մանկամարդ, գրեթէ պա-
տանի իսկ չհամարուող մայրը(**), կ'ուսանցնի, ի-
մաստի մեզամբ այդ կեցողոնին մէջ, Աստուծոյ
խօսքը: Սա ապագային պատգամը, կուտանալ
մեծ թագադարներու վրայ պառկեցնելով նորա-
ծինը, օրանի փոխարէն, ու աշխարհէն առաջին
չփուսը անոր հայրկայծելով գրեքերու կողքերէն:
Մեր պատմիչները քանի որ տող միայն կուտան
սա զմայլելի տեսիլքին որ խորհրդանիշ մըն է
ցեղին հոգիէն, այնքան թելադրիչ որքան ըն-

(*) Քաղստական իմաստը, զոր կ'ուզեմք խորացնել
մեծ հիմա, այդ բառին մէջ, այդ օրեան կ'ընկղմ
միւսին, կոծական փրկագործութեան այլապէս ըն-
դարձիկ յղացին մէջ: Հնուվէական մակերթին մաս-
նայտուկ մէկ կողմը, սա ընդհանրացանութիւնը, ա-
ռաջ՝ կայսերան յուսապանկովը: Բրիտանութեան հե՛-
րեկինիքն համայնութեամբը: Մերիճեքը, մանասնդ Գ.
դարու կիսուն անձու աշխատանքն ունին այդ մակերթը
ստամբելու, արմատացնելու զեռ խորուրտքն ճողիճեան
մէջ մեր տո՛մներուն: Գերագնացալեռ սրբազան սա մը-
սանդուրդները, որմէ սկիզբ կ'առնէ բարգմանա-
թեան հարցը: Ասկէ զէպի գիտելու գիտք մասրան
պարզ է գրեթէ:

(**) Մամիկոնեաններու Սանդուխտն է այդ աղիչը,
Սահակէն յետոյ հազիւ հազի մը արի կեանքի արժա-
նացած. Քայց որմէ կարճ սա գեղեցկութիւնը չեմ գի-
տեր ինչու կ'երկարեմ վար, դէպի առաջին սուրբ զէ՛-
ք մը պատմութեան կիճեան, կայծու համար սա մը-
սեռեսանց, Աստուծոյ հուրհրդ քեռես կամա ինգրի-
նը սպարած մանկամարդ մայր, ճանհասկութեան նոյն
ժայիկին մէջ՝ որով փաքրուած կը պառկի մայրա՛լը-
կայ յոյսը Հայրաստանի արեւմտեմ, Սանհարակի զուս-
տայ Քասեմն օտս վար գեղեցկան իշած սրտառուչ սա
մայրը, որ խորանն էր եղբ հարիւրամայ փառքի մը,
վիսակա՛ն օրհմա, կը սպասէ զինքն ապրեցնող
մասնեան: Ով ուրացա՛մ հարստութիւնը մեր հողին
որմէ նման ժողիկներ են բուսե՛ր, խորակին ու վաճ-
սարմաճակն արեւմտեմ:

դարձակ: Ոսկի օրանին պակսելը մեզի: Տեղը ուրիշ օրան մը: Լոյսի մեր ծարաւն է ասիկա, զբուռած մեր պատմութեան մեծ անկիւնազարծին երբ ալ պիտի դադրինք ըստ քաղաքան մեր գիւղէն բայց պիտի շարունակենք մեր բուն զերը, ազբերտն այլապէս դժուար, զնդակ բայց այնքան ալ սրբապան պարտքը, մեր երկրին իմաստին, մեր կրօնքին սուքին մէջ զմեզ զինազարդելով: Ու խօսքը բերելով իր մեկնումի կէտին, գիտէ՞ք աւելի ազնուական, անշամանդազ մեծութեան քան սա հնգետասանամայ պարմանուհին որ ձգած իր ապարանքն ու նաժիշտները, իր տարիքին համար այնքան անհրաժեշտ ուրբուր հօր, մօր, քրոնջ ու եղբայրներու, ինկեր է օտար ըստաք մը, ու ամուսնին կողքին իր հոգին կը փոխադրծէ ու իր միտքը կը հանդերձէ, նոյն տանն օր օրի յօրինելով իր ամենէն սուրբ մասերէն մեծագոյն մէկ զէմքը իր ժողովուրդին, հաւանաբար նոյնքան միսթիք կրակի մը մէջէն, մայրութեան անհաս վառարանէն այնքան վաղանահա կերպով այրելով, ժողովուրդը պիտի ըսէր, մեկնելով Դրժուար չէ իր մանր զոհի մը վերածել, այլ այնքան ջէքուշ բայց արնաշաղկապ երկունքը սկիզբ առնելով զինքը սպասող հրահրութեան: Նոր չէ որ կը մեռնին պարման մայրերը, ուրախ ալ, աղիքաբար զայտուածներով ալ: Բայց ինձի կուգայ թէ բուրն ալ իրենց զակիքներուն մարմինին մէջ կը թաղեն իրենց սրբապան կարօտը սա աշխարհէն:

Ու, պէտք է կրկնել. — իր արժանաւոր լըրջութեան մէջ կը զգա՞ք խռովքը, սխրալի, համբուրելի վիպադանութիւնը սա ծնունդին, որ, վաղընչուոր, գրեթէ վետայական կամ նեղամատենական պատմութեան մը կը թուի կրթած զալ մեր թուղթերուն. իր գերիրական բայց պատմական փաստն ալ պահելով կանգուն ու, մեր օրերուն իր լըրի արտայայտութիւնը հազած պատգամ մը կը դառնայ, աշխարհն ի վար ու վեր սիրուած մեր երկնահա ուսանողութեան հանդէսին մէջ: Դրժուար իրականութիւն զոր ցեղին շնորհ կը պատուարեն (*), իր անայտ խորհուրդին սպասին համար: Քանակն վար սա տարիքին մէջ, պատկերը սա վարանդի ամալին, այնքան խոր կերպով հայեցի, ու նոյն տանն յատակ ալ խորհրդանիշ մեր ժողովուրդին սպասող շքեփոխութեան, ինձի համար կը պատմէ մեր տարեգրութեանց ամենէն յուզիչ գեղեցիկութիւններէն մէկը:

Ծնել, ուսանողի մը սենեակին մէջ, մեռնիլ ու մազազարթին հոտերով փերլըրաքանցած միագամած մը ինչպէս: Ունէն, աշխարհին անդրանիկ պուրջ օդին զօր իմաստը, խորհուրդը, հրկէնքը կ'ընեն յապեցուն: Ծծել, կաթին հետ ու կաթին մէջն իսկ, երազը, հայրենանուէր բնազդը, զոսմերման կամ հայրասպարութեան վերնագիր օրան, որ այդ նեղետասանամայ մօրը կուրծքը խորան կը հանդերձէ մերձաւոր պատարագին — ս'վ սրբապան, անբաղդատելի գեղեցիկութիւնը մայրերուն, երբ կը համբուրեն իրենց զաւակներն, մահուամբ վարչամակուած, ու իրենց պարմանութիւնը, մարմինին ամբառութիւնը կը բաշխեն խանձարուր մը միսին, իրենց շաղբածն ալ բարկելով անոր — Անճիլ: Մարմին ճարելով մօրը մարմինէն ու հօրը աչքերէն: Ու միտերն ճեմակ հողին մէջ ոտայնը ընդունելով զինքը ծնողներուն հողին, անտես բայց իրական հրաքը մեր միտքին որ իր սկիզբը կ'ընէ թերևս մօրասինքէն: Ու երկէն: Ու ալօթքէն: Որոնք օրաննին վրայ ձայնի երկինք մը կը կամարեն: Ու հայրենիքին հեռու նկարներէն որոնք կաթին հետ ու նայումաճքին հետ անոր նեղը կայլակ կայլակ կը բարձրանան, ըլլաւ ու համար մեր լեռները, գետերը, լիճները, ամբողջներն ու տաճարները, հայաստանեայց աշխարհին ամբողջ խորհուրդը, արցունքով, ժպտով շաղախուն այն կենդանի մանրանկար ամբողջը որ մինչ իւրաքանչիւրն է, երբ ըսէ մը ինչնքը մենէ ներս, օտար զաշտանկարի մը գորշ տաղուտէն ընդմէջէն՝ զէպի անխորտակելի հոգեյատակը մեր նշաւոր նշխարհայրենիքին: Ամէն մարդ իր հայրենիքն է, ամբողջութեամբ:

Ու սուրբերը ինչպէս պարզուկ հոփները, հոփները ինչպէս վաղամեռ սղաքը կրկերն տակն են իրենցմէ մեծ այս օրէնքին: Վերջուժուժ անկարող է սպառել կենսանք մանկան մը զգայութիւններէն: Ու մանուկ մըն է Ուսակը, մեր բուրբին պէս:

... Ու, որքանալ:
Վիճակներ կան որ կ'ըսուին, առանց ընդզբրկուելու: Որբուկութիւնը մէկն է աննայակ:

Ու, ճակատագրին թաթին տակ որ ալ պիտի չլքէ իր սրբը, հազիւ քայլ փոխող ու բառ թաթուղ այդ մանկիկը, մօրը կուրծքէն պիտի անցնէ ուրիշ թաւ կուրծք մը, մեծ հօրը ծոցը, հաւանաբար արշնի տառաոտիլ մը խորը: Ու երիտարի քամակով զառնայ պիտի շայտասանեայ Աշխարհը, անոր ամէնէն խորնէն, թելաղբական ու ինքնատիպ համապատկերներէն մէկուն սիրաբ,

(*) Ուրիշ չեղան դարձաւ միւսները, Սամակին մօտ ու հեռ, եւ կամ շաւ վերջ, որով, դարձ դար, ու ո'վ սրտուռ միամտութիւն, մեր անտուրազոյն կործանումէն ծեփն ալ, բայց կ'ուզեմ այսօր, հեռապատ իմաստ ամոմոս, աւելի ճիշտ զայն շարգատարազ իրենց երկրէն, հեռուէլու համար ազբարթին արձակութիւնները, հագուսպին այդ ծաղիկին ի խնդիր: Որով, ի հեծնկա ամենէն դոժմի պայմաններու պիտի սան փառազոր մտրիցներուն, մեր մեքի գուպար գուպարելու համար Բաւարքն քեանմիներուն ընդդէմ Ու մեր քաղաքին շայտախումբէն ծեփն ալ պիտի շարունակեն որչ պանի հողիին ճակտօր, միշտ դարձ դար, մեր խաւ-

խըլու մը ենցուկելով այնքան սիրաք պայծառ օրեամբ: Բոյր յոյսի իւրաքուրեքներ, իմաստի գեղմին մու ուրցները, հին ու նոր, հայաստանեայ աշխարհէն: Որով երբեմն անգարձ շարունակութիւն իրենց իսկ հուրբէն ու քանակեցան օտարներու պատմութեան վերն: Ուրիցներ, իւրայեղը, զարման ծե, խառնակութիւն, ու բարեւոյն, զանգաղ ճանապարհներուն ու տեմուղ լուսին, որով մեր վարձատրութիւնը եղան շայտախումբէն Աշխարհուսկին, հինգեդարէն մինչեւ Բաւարք դար:

Տարօնի գաւառը, հոն շինելու համար նոր պլոտ-կաւորող իր մանկութեան ստաշին կազմածը: Մեր անդրանիկ, մինաւոր ու հանձարային մանկութիւնը, Տարօնի հովոցներուն ու զաշտագեղ ձմերոցներուն մէջէն պուտ պուտ, հիւլէ հիւլէ քաղելով ինչ որ աւելի յետոյ պիտի կոչուի մեր հոգին, այն ինքնախտահ, զրեթէ աննահանջ հայութիւնը Մուշին ու Սասունին, որոնք զարեբով կուռեցան «աշխարհախումբ» բանակներու զէմ, զէմը մանաւանդ հայրենաքանդ սերմերուն ու մինչև երէկ, մինչև Տարագրութիւն՝ նշանախեց մը բան չէին գիշած գերութեան, օտարացման ստամներուն, խօսելով երկու հազար տարուան կոշկոռը, ժանգը պահող լեզու մը, բայց մանա-

ւանդ միակտուր ազամանդի մը պէս պաշտպանելով ինչ որ լուսաւորիչ մը զրած ըլլալու էր անոնց ներսը, երբ ջորիներու քամակէն իջնելով տանարներու հիմերը կը փորէր անոնց հողերուն ու հողիներուն ներսը: Տարօնի աշխարհ, այսօր բառ ես զուն, զուցէ աւելի սովորյալ մը ու Բարիկը, մեր տղոց բերնին:

Չէ քեա՞թ:

Ո՛վ գիտէ:

Գիրքերը այսպէս կը պատմեն Սահակ Պարթևի ամենէն զօրաւոր տարիները, որոնք նոյնն են մեր ամէնուն մէջ: Անոր հոգին կը յօրինուի Սասնոյ լեռներէն:

Թ. ՕՇԱԿԱՆ

ԲԱՆԱՍԵՂԾԱԿԱՆ

Տ Ե Ս Ի Լ Կ

Ս. ՍԱՆՏԱԿ ՊԱՐԹԵՒԻ



Ու սեսիլք էր . . . :
 Խորհուրդին մէջ վեհաբանին,
 Ժանանակը մըսեր էր խորն իր մըրափին.
 Եւ արծաթեայ երկու ջահեր, մըթութեան մէջ
 Կը մաղէին զըմոյն շողեր:
 Ու որմերուն վարագոյրին կըսաւը գործ
 Լըռութեան մէջ կը թօթափէ մըթութիւնը իր ծալփերուն:
 Եւ յովագի զոյգ մը մորթեր՝ սիւներն ի վար
 Յետին նըշխար իր արքենի արհայասպաս գերդասանին:
 Մագաղաթի դէզի մ'առջեւ, ուր փետուրէ գրիչ մը հին
 Խըղմըմըսանքի խայթի մը պէս
 Ըսուերին մէջ կը սըլափուի,
 Վաստակաբեկ հայրապետը որմերէն դուրս.
 Իր նայուածքին տուած թեւերն իր հոգիին,
 Անհունն ի վար ժամանակին
 Լճու կընկըզմի . . . :

Մագաղաթեայ իր հընամոյն դէմին վըրայ,
 Ուր տուապանին իր պասմութիւնն է մեհենագրած,
 Ըսուերն ու շող,
 Կը զողըզղան հովին ներքին երազանքէն:
 Եւ կը պարզուի իր աչքերուն,
 Digitised by A.R.A.R.@